

Գ Ր Ա Գ Է Տ Ը

Եղիկարդի անակնկալ — բարերախտարքը ոչ անժամանակ — մահը գուշաբ դրութեան մը մատնեց զիս, զնելով հարկին սերքն ըսելու բաներ՝ զորս քանի մը տարիներ առաջ ըստած էի արդէն, երբ իր քահանայութեան յիսնամեակին առթիւ իր հանրածանօթ համեստութիւնը մերժած էր որ ժառանգաւորաց սրանի սահմաններէն դուրս որևէ կերպով նշուէր նշանակալից այդ հանգրոււանը:

Կասկած չունինք թէ Եղիկարդ մին է յետ - պատերազմեան սերունդի արտասահմանեան (ուրիշ խօսքով՝ սփիւռքանայ) մեր գրականութեան գագաթներէն, իր գործին թէ՛ քանակովը և թէ որակովը եղան գրողներ, որոնք ուղեցին տեսնել թէսիսնի ազգեցութիւնը իր քերթուածներէն սմանց մէջ և կիրանանցի կրօնաշունչ հեղինակ Ասլիլի Ճիպրանի ազգումը շօտարականը և աշեթանոսաց Առաքեալը ի էջներուն վրայ: Սակայն այս բուլորով հանդերձ, ան չի դադրիր մատէին քանատիպ ու զարարիւն գրագէտը, ուրիշներու հետքերուն վրայէն քալիլու փոխարէն նոր ակօս բացող, իր վաղ երիտասարդութենէն մինչև իր արեոյթը (Բոլորս ալ գիտենք թէ Աննատիպ երեւլու մարմաջը ուր հասցուցած է անտաղանդ ու փառքի մուրացկան գրողները:)

Տարակոյսէ վեր է որ Եղիկարդի շիյումը մեծ կորուստ մըն է ամայանալու վտանգին մէջ ապրող գրական մեր հրապարակին համար, մանաւանդ երբ նորեր չեն գար գրաւելու հիներուն մահով գոյյաւորուած բացը:

«Մադդաղինէն Մեղրամոմէնով մօտ կէս գար առաջ (1941) գրական հրապարակի իջած երիտասարդ վարդապետը պիտի չձգիր գրիչը ձեռքէն, և այս՝ հակառակ իր չուրիշը բրդացող դժուարութիւններուն, որոնք կը խորտակին ստեղծագործելու ամէն տրամադրութիւն, և պարտականութիւններուն՝ որոնք կը ծանրանային իր ուսերուն, որքան բարձրանար հոգեսոր նուրիտապետութեան սանդղամատերէն, բազմելու համար վերջապէս Տեսանեղը պանծալի զոհուն վրայ:

Աւելի քան չորս տասնամետէներ (կնկատի առած Տեղապահութեան երկարատեսիր շրջանը) Միաբանութեան և մօտ կէս գոր անոր պաշտօնաթերթի զեկը իր կարող ձեռքերուն մէջ առած մեծ այս անձնաւորութեան յեղակարծ անհետացումը Հայ կեանքի թատերաբնմէն անշուշտ թէ մեծ բաց մը պիտի թողութ մեր եկեղեցական ու գրական ասպարէզներուն մէջ հաւատարապէս, մանաւանդ այս օրերուն, ուր մարդու պակասը (բառը առնելով իր լայնագոյն կամ ճշգագոյն առումովը) ա՛յնքան զգալի է առօրեայ կիանքին մէջ: Ասպարէզին համար պատրաստուած, գործին յարմար մարդը, իր բարձր ու նուիրական կաչումին գիտակից մարդը:

Ցաւ է մեզ հաստատել որ Յուլեպատում խորոգիրը կրող իր յօդուածաշարքը, զոր մէկ - երկու տարիներ առաջ սկսաւ հրապարակել և Սիոնսի մէջ և որ կը կարդացուէր ա՛յնքան հետաքրքրութեամբ, ընդհատուեցաւ իր մահով, Զենք կրնար ըմբռնել պատճառները թէ ինչո՞ւ լուսահոգի Սրբազնը պիտի սպասէր կեանքի իր մայրամաւթին, թուղթին յանձնելու համար իր խօնիքը ու ապրումները, որոնք իր և իր սերնդակիցներուն բաժինը եղան տարագրութեան սև օրերուն: Իր մանկութեան ու վաղ պատանեկութեան դէպքերու ու դէմքերու արտում վերյաւշը եկաւ վաստելու թէ իր սուր տաղանդը ֆամանակի հեռուներէն կրցած էր անտղոտ ու անազարտ դուրս բերել զանոնք:

Կեցած Եղիկարդի գրական պատկանելի ժառանգութեան դիմաց, կրնանք անվարան յայտարարել այսօր թէ մեր նուիրապետական չորս Աթոռներէն Երուսաղէմինն է առաջինը — եթէ ոչ միակը — որ, գէթ վերջին դարուն, ունեցաւ գրագէտ գանծկալները:

Եթէ ուղենք հարեւանցի բազդառաւթիւն մը ընել Եղիշէ Տէրտէրեան Պատրիարքի և իր նախորդներէն իր անուանակից Դուրեանի բանաստեղծական վաստակին միջև, անշուշտ թէ պիտի հանդիպինք ակնբախտ տարբերութիւններու, Եղիկարդի քերթուածները մեծապէս կը տարբերին իրենց ձեռվ ու խորքով, նիւթով ու կառուցուածքով: Արժէքի հարց

չէ սր կը յարուցանեմ, Արիջավայրը, պայմանները, գրական մթնոլորտը, նաև խասիրութիւնները, մտայնութիւնները, ճաշակները (գործածելով մերձիմասս սառ կոյն ոչ հոմանիշ բառեր), մեծ լեզուաբան մը իրաւամբ ըստ է թէ ոչ մէկ բառ կրնայ ուրիշի մը տեղը բանել և թէ ամենէն ճոխ նկատուած լեզուի պարագան ին իսկ բառի մը զեղչուածը պիտի ընէք զայն պակասաւոր) և ուրիշ շատ մը բաներ, որոնց ազդեցութեանը ներքեւ ապրեցան ու գործեցին երկութը անհամեմատօքէն տարրեր են իրարժէւ Երուսաղէմի մեր Մայրավանքի ու Արմաշի Դպրելվանքի մթնոլորտները իրարու հետ բազդատելն իսկ պիտի ըլլար անհարկի ու անհեթեթ Սուրբ Գրական դէմքերն ու դէմքերը հոս տարրեր կը խօսին մեր օրաբին քան Արմաշի կամ Պոլսոյ մէջ, Ու անոնց անդրադարձը մեր ջիղերուն վրայ պիտի չըլլար նոյն, Գրողը, որքան ալ չըլլարվայն ընտրեալ, չի կրնար չտալ տուրքը ժամանակին, Միստիքն ու Խորհրդաւորը, որոնք Ե. Պուրեանի (ու նաև աւելի Մեծարենցի) քերթուածները պայմանաւորեցին, չէին կրնար իրենց գոլիին մէջ պահել Սփեռագի ամայքներուն մէջ, և Դարրու կէսէն ասդին ապրող հայ գրողը, թէ իսկ հայ տաճարի մը կաթողիկէն աւենաւար իրեն իր հովանի:

Թարգոմ Գուշակեանի, Յ. Օշականի և Շահան Պէրպէրեանի նման գրադէտ ու արուեստատէր անձներու չունչին տակ ու մտերժութեանը մէջ կազմաւորուած Եղիվարդը — Հուրծանու ու Վարանին ալ գործածած իրը կեղծանուն —, նման իր սերնդակիցներուն, աւելի ճիշդ՝ բախտակիցներուն — Մառուկեան, Վահէ - Վահեան, Մ իշխան — երգած է իր ախուր մանկութիւնը և Եղեռնը, մեր գողովուրդին վրայ գործադրուած անմարդկային ու անսախընթաց այդ ոճիրը, որուն բացած վէրքը կ'արիւնի դեռ մինչև այսօր Յանդի ու չափի յաճախակի բացակայութիւնը չէ խեղդած խորհուրդը իր մասծումին ու գուլը իր զգացումին, որոնք ձեռք ձեռ քի տուած, առանց զիրար հըրմըշտկելու կամ տրորել փորձելու, լատակերտած են իր քերթուածները:

Բաւարար չեն իմ ուժերը սեեռելու համար կերպարը Եղիվարդի, փորձաքարի զարնելու իր տաղանդին երեսակները, ճշգելու իր տեղն ու դիրքը մեր գրականութեան պանթէոնին մէջ, զատորոշելու ցարենն ու գարին — երկութն ալ զոյութիւն ունին ինչպէս համաշխարհային գրականութեան տիտաններու այնպէս ու լուսանոդի գործերուն մէջ։ Ենթափիյրի և Տանթէի ստորագրութեանց կարելի է հանդիպիլ միջակ կամ նոյնիսկ աւելի վար ստեղծագործութիւններու տակ — պատկանելի ու հսկայագէղ գրական իր ժառանգութեանէն, իր ամենէն ազգայնաշունչ կտորներն իսկ պարուրուած են չշարուազիրին։ Կը զգա թէ հոգեսորական մը կայ անոնց ետին։

Զափի ու յանգի պարտագիր կանոնները յաճախ զանցաղ բայց իրենց ներքին հուրքէն ու կենաունակութենէն ոչինչ զիջող իր տողերը միտքս կը տանին իր բենց քերթուածներու կառույցը ա՛յնքան անթերիորէն ճարտարապետած մեր կարդ մը տաղաչափներուն — սրբապղծութիւն պիտի ըլլար հոս քրանասաեղծ բառին գործածութիւնը —, որոնք իրենց կարգին միտքս կը տանին բրուած գերեզմաններուն, արտաքուստ մաքուր ու կոռկիկ իրեցող բայց իրենց ներսիդին փառաթիւն ու նեխանք բռւրգ, որոնցմով սրակեց մեր Տէրը օրուան խստասիրու կեղծպարիշ Փարիսեցիները։

* * *

Չեմ կրնար Փակել Հոգելոյս Պատրիարքի թարմ յիշատակին ձօնուած այս տողերը առանց, խորոգրին դէմ մեղանչելու իսկ գնող, անգրադառնալու քանի մը ամիսներ առաջ իր հետ ունեցած տեսակցութեան մը ընթացքին (իրը խօսքը կը գառնար անկելանոցի մը մէջ անկողնին զամուած տարէց Միարանի մը շուրջ) արտայատած իր հետեւալ խօսքիրուն։ Ես չեմ զախնար մահէն, այլ զերջին օրերուս անկարոզութեան ու անգործութեան զիճակի մատնուելէն։ Ու յիշեցնի տուի իրեն «Ով Մահ» խորագրուած քերթուածիս առաջին տունը։

Վիթի ուզեմ որ ով մաճ, ոսքի մ'ինչպէս հեռաւոր Անակնեալ մէկ պահուն կու այ հարուածն իր մեզի, Տայիր հարուածդի ինձ այդպէս բայց զլացուի բռդինձի Մօսկովսիդի ժայլ առ ժայլ բզգացնորդինն ահաւու:

Կարծես Տէրը լսեց իր խնդրանքը ու խաղաղօրէն, դաւադիր մահը անցուց զինքը երկու կեռնքերը իրարմէ բաժնող (կամ իրար միացնող) նեղ կամուրջէն . . .

Իր նկարագրին ամենէն յատկանշական գիրք եղաւ իմասութիւնը: (Որոշած էի Հիմոսատուն Հօտապիարշ, ունինու իրը խորագիր): Բայց ոչ իմաստութիւն մը, զոր մարդիկ կը փորձեն գնել գիրքերէն: Եղիշէ Պատրիարք անցաւ վանական երեք տագնապ՝ պայքարոներու մէջէն, բայց մեաց մեծասիրաց ու անյիշաւար բոլոր անոնց նկատմամբ՝ որոնք անտեղի կիրքերէ կամ անձիշդ տարածայնութիւններէ տարօւած՝ իր դէմ շարօդիւ կամ խիզախու էին փորձած: Ժողովուրդի ընդգիմադիր տարօրին մէջ էի ես ալ, նոյնիսկ գրաւոր կերպով ալ արտայայտուած՝ իր դէմ, առաջգական կեղծանունի մը ներքեն ծուարած: Կը կարծէի թէ ուրիշ շատերու նման իրեն համար ալ գալտոնի կը մեար ինքնութիւնը այդ յօդուածագրին: Մեծ եղաւ զարմանքս երբ օր մը իմացայ (ոչ անշուշտ իրմէն) թէ գիտէր նեղինակը այդ գրութեան: Զօրմանք՝ անոր համար որ երեք առոր խօսքը շէր ըրած ինծի, ցոյց տալով իմ գէմ նոյն քաղցր վերաբերմունքը ինչ որ ունեցած էր իր համախոններուն ու ամենէն մտերիմերուն իսկ հետ:

Թորգոմ Պատրիարքի առաջին այս ձեռնասունը և անոր վրայ հիացող այս մեծ հոգեգորականը (իր իսկ քառերով՝ «իր աշխարհահայեցքը շատ նման եղած է Թորգոմ Պատրիարքին») անոր նման ինկաւ յանկարծակի, Փետրուարի ցուրտ գիշերուան մը սկզբնաւորութեան: Հետոքքքական է դիմել տալ որ իր թաղման թուտկանը (11 Փետր.) մէկ օրով միայն կը կանիփէ Գուշակեան Պատրիարքի թաղման թուտականը:

Կը խոնարհմ իր անազօտ ու անթառամ յիշատակին առջև: Յաւերժուասիիւռ լոյս իր բարի հոգիին ու հանգիօտ՝ իր վատակարեկ սսկորներուն:

Գ. ՃԱՐՄԱՐ

ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՏԵՐՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Եղիշէ Պատրիարքի մեկնումով, արտասահմանը կորսնցուց իր փորձառու և տիրոկան դէմքերէն մին, Ամէն անոնք որ երուաւազէմ հասակ առած են կը յիշեն զինք իրը երիտասարդ վարդապետ, Լուսարապետ և Պատրիարք: Մեր հայրենի հողէն բխած և անոր յատկութիւնները մարմեաւորզ հայորդին էր, որուն զլացուեցաւ այցելութիւնը իր ծննդավայր Վասկուրականի, բայց որ իր հոգեկան թոխչքն ու ապրումները հարազատօրէն արտայալով գրիչով ճախրեց հայրենի լեռներու և գաշտերու վրայէնւ իր գրութիւններուն մէջէն կարելի էր զդաւ և շոշափել հայրենիքի բնութիւնը: Կը խօսէր յանախ վանայ գիւղերուն, սրբավայրերուն, գետերուն, բերգերուն առատութեան մասին: Անոնց ընթերցումը առաւել ես կը բացավատէ այդ հուռաւոր և հոյատեսիլ բնութեան կարսոը տարագիր հայու սրտէն ներս:

Հակառակ ներկայ հայութեան աննախանձելի գիրքին, երկրիս քաղաքական աննպաստ պայմաններուն և կարգ մը բարոյական կարգախօսներու այլագունումին, եղիվարդ կ'առ անձնանար իր աշխատասենակը և կը ստեղծադորձէր, առանց ցոլցնելու իր գրութիւններուն մէջ յուր սահատութեան ամենայետին հետքը:

Մեր վերջին յիսնամեակին, Եղիշէ Ֆուրեան, Թորգոմ Գաւշակեան, Մեօրոպ Նշանեան և Կիւրեղ Խօրոյէլեան Պատրիարքներու ժառանգին և շունչին վկան էր ան, մեր վերջին օդակը մեծագործ Պատրիարքներու սերունդին:

Երբ որոշ (անել կամ դժուարալոյժ) կացութեան մը առջև ամէն յօյս կը շքանար, իրն էր վերջին խօսքը և ինքն էր վերջին յուսադրողը:

Մեր ժամանակակից պատմութեան դէմքերուն և պատմական անցքերուն մօտէն ծանօթ անձնաւորութիւն մըն էր Եղիշէ Պատրիարք և իր դատողութիւններուն մէջ անզիջող, անաշառ և անկողմանկալ: